

ՍԱՐՈՅԵԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻՆ

ԴԻՏՈՒԱԾ ՓՕԼ ԳԱԼԻՆԵԱՆԻ ԿՈՂՄԵ

Ամերիկահայ արուեստագէտ լուսանկարիչ Փօլ Գալինեան, – որուն համաշխարհային հռչակն ու ներդրումը առընչուած են հայազգի միջազգային համբաւի տիրացած գրագէտ Ռիլիլիմ Սարոյեանի կենսագրա–ժապաւելնին եւ անոր լուսանկարներուն հետ, – իր արմատներով կապուած է մեր գաղութին հետ: Երբեմնի իր մտերմութեան ու բարեկամութեան վերադարձին կը պարտինք սոյն գրութիւնը, որ հարցազրոյց մըն է պատրաստուած Աւստրալիոյ ՀԲԸ Սիուրեան եւ ԹՍՍԻ պաշտօնաթերթ Մի՛՛ Թիւթիւն ամսագրին համար Դոկտ. Աւետիս Եափութեանի կողմէ, եւ ԽՕՍՆԱԿին ղրկուած Փ. Գալինեանի բարեհաճութեամբ:

ԽՕՍՆԱԿ ջերմօրէն կը շնորհաւորէ Պրն. Գալինեանը եւ իր արձանագրած յաջողութիւններն ու ստացած մրցանակները կը համարէ արժանի գնահատանք մը իր վաստակին ու ծառայութեան: Խ.

ՓՕԼ ԳԱԼԻՆԵԱՆԻ ՖԻԼՄԸ

Փօլ Գալինեանի համար մդրասեւեուսմ եղած էր Ռիլիլիմ Սարոյեանը լուսանկարել: Առաջին անգամ, Գալինեան Սարոյեանին հանդիպեցաւ 1976 րուականին, երբ ամերիկահայ համբաւաւոր արշանագործ Վարազ Սամուէլեան զանոնք իրարու ներկայացուց: Երբ Գալինեան առաջին անգամ լուսանկարնել ուզեց Սարոյեանը, այս վերջինը բացազանչեց. «Կորտուէ ապենդէն, ևս լուսանկարուիլ չեմ ուզեր»... Սակայն, յեպազայ հանդիպումներու ընթացքին երբ անոնք մգերմացան, Գալինեան լուսանկարնեց մեծ գրողը, անոր զիրքերը և կրծաւ գինդիկուրիւններ քաղել անոր կենաքին ու զործին մասին: 1981ին Սարոյեանի մահէն եղիք, Գալինեան զաղափարը ունեցաւ իր հաւաքած գինդիկուրիւններով. Սարոյեանի մնախօսուրիւններով. – զորս արշանագրած էր, – և Հայաստանէն քերիլ գուլով այնպնդ լուսանկարուած շրջագայուրիւններուն գինարաններն ու չայմերիզները, վեց գուրուան մանրակրկիդ և բժախնդիր աշխազանքէ մը նուր, ան յաջողնեցաւ երկարամերրուած ֆիլմ մը պատրաստել, զայն անուաննելով «Ռիլիլիմ Սարոյեան, Մարդը և Գրողը»: Գալինեանի լուսանկարներուն միջոցաւ էր, որ Սովորուական Միուրեան և Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ կարելի եղաւ պատրաստել Սարոյեանի նամակադրոշները: Գալինեան իր պատրաստած ֆիլմը ներկայացուց Միացեալ Նահանգներու շաբաթ մը քաղաքներուն մէջ և Գոլուպոսի Ֆիլմի փառագոնին արժանացաւ երեք մրցանակներու. Ֆիլմի վայելի ֆիլմի միջազգային փառագոնին ուկեայ միզայի և Ֆիլմի վայելի ֆիլմի միջազգային մրցոյթին մրցանակը՝ 57 ներկայացումներուն մէջէն:

ՀԱՐՑԱՉՐՈՅՑ ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏ- ԼՈՒԱՆԿԱՐԻՉ ՓՕԼ ԳԱԼԻՆԵԱՆԻ ՀԵՏ

- Բարի եկած էք, Պրն. Գալինեան: Կրնա՞ք մեզի ծեր հակիրծ կենսագրականը տալ, ծեզ ծանօթացնելու համար մեր ընթերցողներուն:

- Ուրեմն, 1932ին ծնած եմ Պեյրութ, եւ հազիւ երկու տարեկան՝ Խարբերդի հօրս եւ Սարաշցի մօրս հետ փոխադրուած ենք Ղամասկոս, ուր, 1947ին հետեւած եմ լուսանկարչութեան, եւ ապա, երբ 1949ին վերադարձած ենք Պեյրութ, 1961ին ունեցայ իմ սեփական լուսանկարչատունս: Սակայն, երկար չմնացի Պեյրութ, 1964ին անցայ Սոնթեալ, ուրեւ երկու ամիս ետք՝ Նիւ Եռք, եւ ապա՝ Ֆրեզնօ, ուր կ'ապրիմ եւ կը գործեմ մինչեւ այսօր: Նիւ Եռքի մէջ է որ Լուսանկարչութեան Դիմնարկեն սուացայ Շարժանկարի եւ Արիեսուավարժ Լուսանկարչի վկայական:

- Ի՞նչ բան մղած է ծեզ, որ այսօան հետաքրքրուիթ Ուիլիզմ Սարոյեանով:

- Պեյրութ գտնուած օրերուս, կարդացած եմ իր գործերուն իր մասին գրուած յօդուածները եւ հմայուած եմ իրմով: Եւ արդեն Ֆրեզնօ հաստատուելու զլխաւոր նպատակս էր ծանօթանալ իրեն հետ:


- Դասա՞ք ծեր նպատակին:

- Նպատակիս հասայ 12 երկար տարիներու յամառ հետապնդումներեն ետք: Երբ ուեւ մէկուն կը դիմէի՝ նպատակս յայտնելով, զիս կը յուսահատեցնէին, թէ Սարոյեան մարդ չ'ընդունիր, երբ մէկը իր տունը երթայ՝ դուռը չի բանար, եւ հետեւաբար, անօգուտ են իր հետ ծանօթանալու յոյսերս: Ֆրեզնոյի բատրոններուն մէջ կը ներկայացուիին իր գործերը եւ յայտագրին վրայ գրուած կ'ըլլար, թէ հեղինակը անձամբ ներկայ պիտի գտնուի: Կ'երթայի այդ

ՈՒԽԵԾՄ ՍԱՐՈՅԵԱՆ 1908-1981

Սարոյեան ծնած է Ֆրեզնօ (Գալիֆորնիա) Քիրլիսէն գաղքած հայ ընթանիքի մէջ: Մանկութիւնն ու պատրանիկութիւնը անցուցած է հասարակ աշխարհաւոր մարդոց, մատեաւրապէս հայ շրջանակիներու մէջ, որուցով պայմանաւորուած են իր նախնական լրպատրութիւններու ու հայկացքները: Սարոյեանի կեանքին պայմանները քոյլ չեն լրուած որ կանոնաւոր ուսում արանայ: Փոքր լրպարհին, ան թերը վաճառիլով իր օրապահիկը կը շահէր: Սարոյեանգրոյի ջնաւորման մէջ միծ դեր խաղացած է ինքնազարգացումը, համաշխարհային գրականութիւնն ըմբերցումը: Ան իր ներազիւարիին մէջ ընդումած է իր հարազար ժողովուրդին մշակոյրն ու աւանդույթները, պարմութիւնն ու ինքնալիպուրիւնը: Գրական գործունեութիւն սկսած է 1930ական թուականներուն: Առաջին անգամ իր մէկ պարմուածքը լրյու լրեսած է 1933ին: Գրական կեանքի առաջին լրատեսմանակին, գրած է հարիւրաւոր պարմուածքները, որոնք ամենուին ամէլի քանի լրաց հարութներու մէջ: Որ պարմուածքներուն մէջ առանձապէս օգնագործած է կենազարականօրէն իրեն հարազար նիւրիրը. «Հին Հայրենիք»ի կեանքն ու կերպարները: Գրած է վիպակներ և վէպիր, ինչպէս մաեւ բազմարի բարդիրգութիւններ, որոնք քննադրուած են անգլիերէն և հայերէն լեզուներով: 1960ական թուականներուն ընդհանրապէս գրած է ինքնակենսազրական, յուշագրական երկեր: Երկար լրաբիներ ապրած է Ֆրանսայի մէջ, ապա վերադարյած է Միացեալ Նահանգներ: Առաջին անգամ Հայաստան այցելած է 1935ին, այնուհետեւ 1960, 1976, 1978 թուականներուն: Յելրմահու, առաջինը եղած է, որ արժանացած է «հասղաղութեան պահպանաման և Հայրենիքի հետ կապիրու ամրապնդման ուղղութեամբ գործունեութեան համար» մրցանակին: Յելրմահու, համաշայն իր կանքին, մարմինը հրկիցուած է և իր ամիսնին կէսը բաղուած՝ Ֆրեզնօ, իսկ միաս կէսը՝ Հայաստան, Կոմիտասի անուան Պանքէռնին մէջ:

Ներկայացում-
ներուն, այն յոյ-
սով որ առիթ մը
կ'օլլայ եւ կը մո-
տենամ իրեն,
սակայն, հակա-
ռակ ծանուցու-
մին, ան չեր գար
Ներկայացում-
ներուն: 12 տա-
րիներու հե-
տապնդումներս
ի վերջոյ պըտ-
դաւորուեցան:



Հ.Բ.Ը.Մ.

- Չեկա՞ն արդեօք եւ կրկի՞ն յուսախաբ ե-
ղաք:

- Ոչ, եկաւ, բայց յետմիջօրեի ժամը 4ին: Սինչ
այդ, անշարժ, անօթի, կը սպասէի: Այդ պահուն եր,
որ Վարազ կանչեց զիս, թէ ահա Ուիլին կու գայ հե-
ծիկին վրայ նստած: Դուրս վազեցի եւ տեսայ թէ հեռ-
ուեն կու գայ գրապանները թերթերով լեցուցած, հե-
ծիկին ետեւն ալ ծրար մը թերթ կապած:

- Ինքն ալ ծեզ տեսա՞ն:

- Ոչ: Չուզեցի որ դրան առջեւ հանդիպիմ եւ
դիմաւորեմ. ներս մտայ Վարազի հսկայ մէկ արձա-
նին ետին պահուըտեցայ:

- Բայց չէ՞ որ այդ ծետով կրնայիք առիթը
կորսնցնել:

- Այդ վախը չունեի, քանի որ Վարազ ըսած եր,
թէ երբ գայ՝ երկար կը մնայ:

- Ուրեմն ծեր հանդիպումը ինչպէ՞ս կայա-
ցաւ:

- Կես ժամ մը այդպէս պահուըտած մնացի: Սա-
րոյեան Վարազի նոր գործերը կը դիտէր, եւ մօտե-
ցաւ իմ կողմս եւ տեսաւ զիս, բայց կարեւորութիւն
անգամ չուուաւ: Պահը եկած համարեցի եւ արձա-
նին ետեւն դուրս ելայ եւ անգերենով ըսի, թէ ես
Փոլ Գալիխնեան կը կոչուիմ եւ կ'ուզեմ զինքը լու-
սանկարել:

- Ի՞նչ եղաւ Սարոյեանի հակազդեցութիւ-
նը:

- «Կորսուէ, սըկէ, ես լուսանկարուիլ չեմ ուզեր»
պոռաց այնպիսի կատաղութեամբ մը, որ կարծե-
թե՛ ծեղցին գաւազան մը ըլլար, զայն զիխուս պի-
տի իջեցներ: Ուզեց լուսանկարչական գործիքին մ-
ջը նայիլ, վստահ ըլլալու համար, թէ ժապաւեն կա՞ր
թէ չկար մէջը: Ըսի թէ մէջը պարապ եր: «Բաց նայի՞մ»
ըսաւ: Երբ մեցենան բացի եւ տեսաւ որ ան իսկա-
պէս պարապ եր, դէմքին արտայայտութիւնը բոլո-
րովին փոխուեցաւ:

- Ուրեմն չյաջողեցա՞ք լուսանկարել զինք:

- Յաջողեցայ: Երբ պահ մը կոնակ տուած եր
ինծի, զաղտնօրէն ժապաւենը գետեղեցի մեցենա-
յին մէջ, եւ քանի որ կարեւորութիւն չեր տար ինծի,

- Ինչպէ՞ս պատահեցաւ այդ:

Փոլ Գալիխնեան

- Ֆրեզնօ կ'ապրի եւ կը գործ անուանի նկա-
րիչ, մանաւանդ քանդակագործ Վարազ Սամուել-
եանը, որ մօտիկ բարեկամն է եղեր Սարոյեանի, որ
նոյնպէս նկարիչ ալ եր: Ես այդ չեմ գիտեր: Սարոյ-
եան տարուան վեց ամիսը, ըսաւ Վարազ, կ'անցընէ
Փարիզի մէջ, վեց ամիս ալ՝ Ֆրեզնօ, ուր երբ գայ,
անպայման ինծի կ'այցելէ: Վարազէն խնդրեցի, որ
երբ Սարոյեան իրեն այցելէ, ինծի լուր տայ, որ զամ
հետը ծանօթանամ եւ քանի մը լուսանկար առնեմ: Վարազն
ալ զիս յուսահատեցուց, թէ շատ դժուար
բան է Սարոյեանին հանդիպիլ եւ լուսանկարել, աւել-
իլ լաւ է հրաժարիս այդ միտքեղ, ըսաւ: Ամէն պա-
րագայի տակ, խոստացաւ, որ երբ Սարոյեան իրեն
այցելէ, ինծի լուր տայ:

- Վարազը յարգե՞ց իր խոստումը եւ դուք
ալ կրցա՞ք ծեր նպատակին հասնիլ:

- Այո: 20 Մարտ 1976ին եր, երբ առաւօտ կա-
նուէն հեռածայնեց ինծի, թէ Սարոյեանը Ֆրեզնօ է
եւ այսօր իրեն պիտի այցելէ, շուտով եկուր: Անմի-
ջապէս լուսանկարչական գործիքս եւ չորս լուսար-
ծակներ առած, փութացի Վարազին տումը: Վարազ
իր տան մէջ շատ փոքրիկ արուեստանոց մը ունի,
ուր կը նստի եղեր Սարոյեան: Երբ իոն գայ: Մեց-
նաս պատրաստեցի, ժապաւենը գրապանս պահեցի,
լուսարծակները գետեղեցի խցիկին չորս անկիւն-
ները... եւ սպասեցի: Երկար սպասեցի...

ուշադրությունը վրաս չեր կեղրոնացուցած, ես ալ առիթեն օգտուելով՝ քանի մը լուսանկար քաշեցի:

– Այդքա՞ն միայն, բայց դուք ձեր ցուցադրության ատեն բաւական լուսանկար ցոյց տուիք:

– Ոչ: Մոտեցայ իրեն եւ բացատրեցի, թէ որքան հետաքրքրուած եմ իր- մով, թէ իր գործերը ամ- բողջ կարդացած եմ, թէ նրեզն հաստատուելու զիշաւոր նպատակն էր իր հետ համարակալու...



Զախիմ Փոլ եւ Արաքսի Գալինեան կը նուիրեն Ռև. Սարոյեանին դիմանկարը Տեր եւ Տիկ. Կահի Արթինեանին. – ՀԲԸ Սիուլետան Սիտոնիի նասմանիսի ատեմապետին (Յունիս, 1996)

համար սասարասալ.

– Գոհ մնա՞ց ձեր յայտնութիւններեն:

– Այո՛: Դայերենով հարցուց անունս, հարցուց թէ ուրկէ կու զամ, հակառակ որ այս բոլորը ըսած էի իրեն: Տրամադրությունը բոլորովին փոխուած, սկզ- սաւ հայերեն խօսիլ, եւ ես ալ առիթեն օգտուելով՝ 5–6 եկար եւս առի: Ինք մեկ կողմէն կը խնդար, միւս կողմէն կը խօսեր: Վարազն ու ինքը այնպիսի բարձ- րածայն կը խօսեին իրարու հետ, որ կարելի էր փո- դոցին միւս ծայրեն լսել զիրենք:

– Ձեզի հետ ալ կը խօսե՞ր, թէ ոչ այլեւս ան- տեսած էր ձեզ:

– Այո՛, կը խօսեր: Եւ յանկարծ ինձի դասնալով՝ հարցուց, թէ «Կիլիկիա» երգը զիտէի: «Գիտեմ» ը- սի, հակառակ որ զիտցածս միայն առաջին տողն էր: «Երգէ, ուրեմն» ըսաւ: Ես սկսայ նոյն տողը տեւա- պէս կրկնել... Ինք չեր անդրադառնար, այնքան որ յուզուեցաւ, աչքերուն մէջ արցունք նկատեցի:

– Այդ յուզուած պահուն կրցա՞ք լուսանկա- րել զինք:

– Լուսանկարեցի, եւ չէի հաւատար, որ այդ հա- մաշխարհային դեմքը նստած դեմս, պիտի կարենա- յի լուսանկարել զինք, երբ հայրենիքի սերն ու կա- րուուը կը կարդայի իր դեմքին վրայ: Սկսաւ ինքն ալ

ծայնակցիլ ինձի՝ խոպոտ ծայնով մը:

– Իր այդ յուզումը նպաստաւո՞ր եղաւ ձեզի թէ աննպաստ:

– Նպաստաւոր եղաւ: «Փոլ, ես քնզի շատ հա- նեցայ», ըսաւ, «մանաւանդ երբ զիս չխարեցիր, ը- սելով որ մերենան պարապ է: Լուսանկարը որքան որ կ'ուզես»: Երկոտասնեակ մը լուսանկարներ քա- շեցի: Եւ մինչեւ առաւտատան ժամը 3ը նստանք ու խօսակցեցանք: «Չես զիտեր» ըսաւ, «որքան կու զան եւ զիս լուսանկարել կ'ուզեն, որ դրամ շահին: Բոլորին ալ կը վլոնտեմ: Դուզը չեմ բանար»: Կը խօ- սեր ոտքերը երկարած, ծեղքերը զիշուն ետեւը դրած: Վարազ ծմերուկ մը բերաւ եւ շերտերու բաժ- նեց: Սարոյեան ծմերուկ շատ կը սիրէ եղեր, ճան- կուց, խոշոր շերտ մը առաւ եւ սկսաւ «խավի, խավի» ուտել: Չուրզ կը վագէր պեխտեն, զանոնք կը սրբը եւ կը շարունակէր ուտել...

– Ի՞նչ եղաւ ձեր այս առաջին տպաւորու- թիւնը Սարոյեանէն:

– Տեսայ Սարոյեանի մէջ մարդը, այնպէս ինչ- պէս որ էր, պարզ, անկեղծ, եւ արուեստական ծեւա- կանութիւններէ հեռու:



Կ'ըսէի: Չեր երթար, բժիշկի եւ դեղի վրայ հաւատը չունէր: «Աստուած ինչպէս որ զիս ստեղծեր է, այն-պէս ալ թող առնէ» կ'ըսէր:

– Այդպիսի աշխարհահոչակ մարդ մը ըլ-լալով, փառամոլութեան նշոյլ մը տեսա՞ք իր վրայ:

– Բացարձակապէս: Կառավարութիւնը ուզեց Ֆրեզնոյի հսկայ բատրոնը իր անունով կոչել՝ մերժեց: Ուզեց դպրոց մը իր անունով կոչել՝ մերժեց: Ուզեց իր արձանը կանգնեցնել՝ մերժեց: Օսքար ստացաւ մերժեց ընդունիլ: Թող ծաղիկ մը, ծառ մը, բույսեն հուր մը եմ ամուսնուն նուեն՝ և ունունին ու. Սարոյեանի նկարով նամակադրով:

– Այնուհետեւ շարունակեցի՞ք ծեր յարաբ-րութիւնները իր հետ:

– Այո: Երեք օր ետք եկաւ եւ լուսանկարները տեսնել ուզեց: Ցոյց տուի: «Զարմանալի բան» ը-սաւ, «Ես ինքզինքս այսպիսի արտայայտութիւննե-րով չեմ տեսած»: Բանի մը օր ետք կրկին եկաւ, իր գիրքերն մին ինձի տուաւ եւ հեծիկը առնելով՝ մեկ-նեցաւ առանց բառ մը արտասանելու: Սիշտ հեծի-կով կը շրջէր: Իր մեկնումեն ետք բացի գիրքը եւ տե-սայ որ մակագրած էր "The best photographer in the world" եւ ստորագրած: Ես այնուհետեւ, երբեմն կը հեռածայնի իրեն, թէ զա՞մ: Եկուր, կամ՝ մի զար, կ'ըսէր: Երբեմն ալ ինքո կու զար մեզի, եւ ժամերով սոյթուսկ լուսաւ սը լիս ամեւսով զուշս կը սարսաւուս, կ'ըսէր:

– Այդպէս ալ անյիշատա՞կ պիտի մնայ:

– Ոչ, այն բոլորը որ մերժած եր, իր մահէն ետք իրականացան: Թատրոնը իր անունով է կոչուած, երկու դպրոց իր անունը կը կրեն, Ֆրեզնոյի կեդրո-նական վայրերուն մեջ իր երկու կիսանդրիները կանգնած են, իր երկու տուները բանգարանի վե-րածուած են: Եւ իր աճիւնին կեսը փառաւոր սափո-րի մը մեջ գետերուած է պատուանդանի մը վրայ կանգնած է: Ինչպէս գիտէք, աճիւնին միս կեսն ալ կը հանգչի Դայաստան Կոմիտասի անուան պան-թէոնին մեջ՝ համաձայն իր փափաքին:

Նստած կը խօսակցէինք:

– Ի՞նչ կ'ըլլային ծեր խօսակցութեան նիւթ-րը:

– Արուեստի կամ գրականութեան, բայց մա-նաւանող մեր ժողովուրդին մասին: Շատ կը նեղուէր, որ բաժան բաժան եղած ենք: «Ե՞ր կ'ըսէր պիտի միանան մեր եկեղեցիները, մեր դպրոցները, մեր ա-կումբները: Ե՞ր մեր ազգը պիտի միանայ: Արդեօք յոյս կա՞յ»: Եթէ մեկը նիւթականի մասին խօսէր, կը նակը կը դարձնէր եւ կը հեռանար առանց պատա-խանելու:

– Իր վերջին օրերուն տեսա՞ք գինքը:

– Այո, օր մըն ալ եկաւ, թէ «Փոլ, քենսըր ունիմ»: 18 Սայս 1981ին եր որ մահացաւ: Բժիշկի զնա,

– Իր մահուան բօթ ինչպէ՞ս ընդունուեցաւ ամերիկացիներուն կողմէ:

– Իր մահուան յաջորդ Կիրակին, Ֆրեզնոյի ա-մենամեծ թերը ամբողջութեամբ իրեն նուիրեցին, զարդարուած իմ քաշած լուսանկարներով:

– Չեր լուսանկարները երբեւից ցուցադրե-ցի՞ք:

– Այո, 1986ին Շիքակոյի համալսարանն իրաւե ստացայ զանոնք ցուցադրելու: Յոն եր որ Թամըս Գույումնեան անունով մեկը մօտեցաւ ինձի եւ ա-ռաջարկեց, որ Սարոյեանի կեանքը ժապաւենի վե-րածեմ եւ խոստացաւ իր նիւթական օժանդակու-թիւնը: Ան յաջոց իր խոստումը: Սա ալ ըսեմ, որ Սարոյեանի մահէն եւ Ֆրեզնոյի թերթին մեջ երեցած լուսանկարներէն ետք, ամէն կողմէ հրաւեր եկաւ ցու-

ցահանդեսներ կազմակերպելու: Գոնե վաթսուն անգամ ցուցադրած եմ: Եւ սա ալ ըսեմ, որ իմ լուսանկարներովս Սովետական Միութիւնն ու Միացեալ Նահանգները նոյն օրը Սարոյեանի նամակադրոշներ իրապարակեցին:

– Ժապաւենին պատրաստութիւնը ինչպէ՞ս գլուխ հանեցիք, քանի որ Սարոյեանի կեանքին Վերջին հինգ տարիներուն էր որ ծանօթ էիք հետո:


– Այդ ժապաւենին պատրաստութիւնը ինձմէ վեց տարի առաւ, ինծի համար ատիկա հոգեկան պարտականութիւն մըն էր: Պրատումներ կատարած եմ, Դայաստան իր այցելութենեն ժապաւեններ եւ լուսանկարներ բերել տուած եմ, Ֆրեզնոյի այն վայրերը, ուր Սարոյեան կը սիրեր յաճախել, զանոնք նկարահանած եմ, եւայլն: Երկու տարի ալ առաւ նկարահանումը:

– Չեր այս ժապաւենն ալ ծեր լուսանկարներուն նման գնահատուեցա՞ւ:

– Այո՛: Առաջին ցուցադրութեան մրցոյթին, 57 վաւերագրական ժապաւեններու մէջն երրորդ մըրցանակը շահեցայ, երկրորդ մրցոյթին՝ ոսկեայ Օսքարին արժանացայ, երրորդ մրցոյթին, որ մըրցանակներ յատկացուցած էին ժապաւենի արուեստի գնահատման, մարդկայնութեան եւ պատմութեան, երեք իրաւարարներու խումբներն ալ, իրաքանչիւրը բաղկացած վեց հոգիէ, առանց որ իրարմէ տեղեակ ըլլան, ինծի յատկացուցին Recognition of Excellence մրցանակը: Ժապաւենին իրեւ խօսնակ ընտրած էի համբաւաւոր դերասան, ծագումով հայ, Սայք Բոնըրզը, իսկ երաժշտութիւնը յօրինած է Փօլ Նազիկեան:

– Այսքան մեծ գործ մը դուք առանձի՞ն պատրաստեցիք:

– Աղջիկս՝ Սիւզին շատ մեծ դեր խաղաց անոր պատրաստութեան մէջ՝ վարչական բոլոր գործերը իր վրայ առնելով, կողակիցս՝ Արաքսին, զօրավիզ կանգնեցաւ ինծի, իսկ որդիս՝ Դարուլտը իր աջակցութիւնը բերաւ հոն ուր պէտք ունեի:



Փօլ Գալինեան իր դստեր՝ Սիւզիին հետ:

– Դիմա որ Ուիլիմ Սարոյեանը այլեւս չկայ, ինչպէ՞ս կը զգաք դուք ծեզ:

– Ինչպէ՞ս պիտի զգամ: Իր յիշատակներովը կ'ապրիմ, եւ շատ գոհ եմ, որ այս ժապաւենով իմ հոգեկան պարտականութիւնս կատարեցի անմահանուն բարեկամիս հանդեպ: Եւ ամէն տարի, իր տարելիցին, կ'այցելեմ իր շիրիմին, պահ մը լուր կը կենամ իր աճիւնները պարունակող սափորին առջեւ եւ կը վերադառնամ տուն:

Կը կարծենք, թէ «Ուիլիմ Սարոյեան, Մարդ եւ Գրող» ժապաւենը բոլոր դիտողներուն զգացումներուն բարգմանը կը հանդիսանանք՝ մեր երախտագիտութիւնը յայտնելով Փօլ Գալինեանին, որ մեծանուն գրողին ու բատերագրին դեմքի արտայատութիւնները դարերու խնամքին յանձնեց: Յաջողութիւն իրեն եւ մեր բաղծանքն է, որ այլ մեծանուն դեմքեր եւս ժապաւենի վրայ տեսնելու երանութիւնը պարզեւ մեզի:

Դարցագրոյցը վարեց
ՄԵՏԻՍ ԵՍՓՈՒՆԵՍ